

ՊԱՏՄԱԿԵՐ

ԵՂԻՇԵ ՊԱՏՄԱԳԻՐ

ԵՒ

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Եղիշե Վարդապետին կամ Եղիշե թարգմանիչ վարդապետի մը անուան կը վերագրուին այլևայլ հեղինակութիւններ։ Կը յիշատակէ իր պատմութեան մէջ յանուն եղիշէի։ Իսկ Յայտմաւուրքն ալ գործեր գրած ըլլայ, որոնք հետազային շփոթուած ըլլան եղիշե Պատմագրին գործերուն հետո Մինչև ցարդ մեզի հասած այդ գիրքերն են հետեւեալները։

Ա. — Բան խրատու յաղագս միանձանց։
Բ. — Մեկնութիւն Յեսուայ և դատաւորաց։

Գ. — Յաղօթս որ ասէ Հայր մեր որ յերկինս։

Դ. — Ի Մկրտութիւնն Քրիստոսի։

Ե. — Յայլակերպութիւնն Քրիստոսի։

Զ. — Ի Չարչարանսն Քրիստոսի։
(և ի Խաչելութիւնն, և ի Թաղումն և ի Յարութիւնն, և Յերեսն աշակերտացն, և Յերեսն Տեառն առ Տիբերեայ Շովուն, և ի Քարոզութիւնն Առաքելոց)։

Է. — Վասն Դատաստանին և միւսանգամ գալստեանն։

Ը. — Վասն Յիշատակաց Մեռելոց։

Թ. — Կանոնք։

Ժ. — Վասն հոգւոց մարդկան։

Ասոնցմէ զատ, կան նաև այլեայլ ճառեր և մեկնութիւններ։ Եղիշեի կը վերագրուի նաև Սրարածոց Մեկնութիւն մը, որ դժբախտաբար կորսուած է։ Վերոյիշեալ գիրքերուն մէջ, ոճի և լեզուի զանազանութիւններ կան։ Այս պատճառու, բանասէրներէն ոմանք տարբեր անձերու և տարբեր ժամանակներու վերագրած են զանոնք։ Հաւանական է որ, անոնցմէ մեծ մասը, թարգմանիչ Եղիշէին հեղինակութիւններն ըլլան։ Այս ճառերու մասին, կիրակոս Պատմիչ (ԺՓ. դար) այսպէս կը գրէ «Եղիշէ (դրեաց) զՊատմութիւն Սրբոց Վարդանանց և զգիրս կանոնացն, և այլ մեկնու-

թիւնս գրոց սրբոց և չարչարանաց Փըրկչին»։ Վարդան Պատմիչ «Սրարածոց մեկնութիւն»էն ինչ ինչ հատուածներ կը յիշատակէ իր պատմութեան մէջ յանուն եղիշէի։ Իսկ Յայտմաւուրքն ալ հետևեալ տեղեկութիւնները կուտայ այդ մասին։

«Արար մեկնութիւն գրոցն Արարածոց, և ճառս վասն Չարչարանացն Քրիստոսի, Թաղմանն և Յարութեանն։ և զիրս կանունականս համեղ եւ ախորժ բանիւք»։

Զ.

Յազկեց Բ. եւ իր նոպատակը. Մինրներսնի գործունեուրիւնը։

Յազկերտ Բ. ի (*) Յազաւորութիւնը 19 տարի տեսեց (438-457)։ Ան՝ մոլեսանդ և խստաբարոյ թագաւոր մը կը ներկայանայ մեզի։ Այնուամենայնիւ ան Սասանեանց Հարստութեան՝ իմաստուն և սակայն խորամանկ ու խորագէտ բնութեան տէր անձ մըն էր։ Հպարտ էր և ցասկոտ։ Կ'ըսուի թէ համոզուած մոգ մըն էր ան։ Մոգութիւնը բովանդակ Պարսկաստանի մէջ տարածուած էր։ Մոգերը, որոնք Զրադաշտականութեան քուրմերն էին, մեծ հմտութիւն ունէին իրենց կրօնքին՝ վարդապետական, ծիսագիտական, արարողական և ծիսական խնդիրներու մէջ։ Մոգերը կը մշակէին նաեւ ինչ ինչ զիտութիւններ, Աստղաբաշխութիւն և թագուն գիտութիւններ (Sciences Occultes)։ Յազկերտ թագաւորին գիտումը, բնականաբար այլազան պատճառներ ունէր։ Անոնցմէ տռաջինն էր ապահովաբար քաղաքականը։ Ապա կու գար տնտեսական պատճառը։ Սակայն և այնպէս կրօնականն ալ նուազ կարեսոր տեղ մը չէր գրաւեր անոնց մէջ։ Սակայն մերերկու պատմիչներն ալ, ըլլայ Դազար Փարապեցին, ըլլայ Եղիշէն, տարբեր կերպով կը մեկնեն ու կը պատմին։ Յազկերտ թագաւոր, լոկ կրօնական պատճառներով կ'ուզէր Զրադաշտականութիւնը տարածել Հայաստանի մէջ։ Կրօնականը հաւանաբար իրբե-

(*) Յազկերտ Բ. Պռամ Ե. Գոր իր հօրը յաշորեց 438-ին։ Ուստի՝ Եղիշէին ըսած իշխանութեան կը տարիին կը համազատախանէ 441 թուականէն մինչև 448 (Յ. Պ. Պ.)։

մեծագոյն ազդակ ծառայեց Յազկերտին իր կրկնակ գիտաւորութիւնները ի գործ դնելու Հայոց վրայ: Յազկերտ ուրիշ աւելի էական և կարևոր նպատակ մը ունէր. ան Հայերը Յոյներէն թէ՛ քաղաքակապէս և թէ՛ կրօնապէս բաժնել կ'ուզէր: Յազկերտ, տեսնելով որ յունական քաղաքականութիւնը և ազգեցութիւնը օրէ օր կը տարածուի Արեւելքի մէջ, ուզեց արգելք ըլլալ ասոր: Յազկերտ իր այս խորհուրդին մէջ մինակը չէր. իրեն կ'օժանդակէին, կը խրատէին և ուզզութիւն կուտային Պարսից մողերն ու կրօնականները: Մողերն ու կրօնականները անոր կոյր առաջնորդ մը կը հանդիսանան: Յազկերտ թագաւոր, անոնց հնագանդելէն ու հետեւելէ զատ ուրիշ միջոց չունէր: Աւելին, ան, ինքինքն քը հպարտ կը զգար երբ այդպիսի գործի մը ձեռնարկելու կը պատրաստուէր:

Միհրներսէն հազարապետ, Յազկերտ թագաւորին զլխաւոր խորհրդականը և աշխակիցը եղաւ: Յազկերտ թագաւոր, իր անօրէն խորհրդականին առաջնորդութեամբ գոտենապուած, Քրիստոնէութիւնը խարբէութիւն, ցնորք ու բանդագուշակութիւն կը նկատէր: Եւ Յազկերտ ամէն զինով ու ամէն միջոցներով աշխատեցաւ Քրիստոնէութիւնը ջնջել խսպառ Հայաստանէն: Եւ սկսաւ հալածանքի քաղաքականութեան: Մողերը և կրօնականները շարունակ Յազկերտ թագաւորը կը խրատէին. ո՛չ միայն կը խրատէին զայն, այլ նաև կը գրգռէին անոր կրօնական զգացումները ընդգէմ քըրիստոնէից և մանաւանդ ընդգէմ Հայոց:

Վաամ Ե. Գորի թագաւորութեան ըըրջանին, 428 թուականին, Սասանեանց Հասրատութիւնը յաջողեցաւ վերջ մը դնել Հայոց թագաւորութեան: Հայոց թագաւորութեան բարձումը արդիւնքն էր մեր նախարարներուն անմիաբանութեան և անհեռատեսութեան: Անկէց վերջ, հայ նախարարութիւններն էին որ Հայոց այրուձին և զօրքը պատերազմի կ'առաջնորդէին:

Եւ Հայոց զօրքը ի մասնաւոր այրուձին Պարսից Տէրութեան մէջ ամենէն լաւ կրուուղ և ամենէն լաւ պատերազմող բանակն էր, որ գովեստի, գնահատանքի արժանացած էր Պարսից թագաւորներէն և արքունիքէն:

Արշակունեաց Հարստութեան անկումէն

վերջ, հայ նախարարներու վիճակեցաւ երկրին կառավարութիւնը, որոնց մէջ ամենէն աչքառուն էր Մամիկոնեանները և նախարարն Հայոց անկանէր թագաւորութիւնն (Եղիշէ Ա. Յեղանակ): Հայոց մէջ բազմաթիւ էին նախարարութիւնները, ինչպէս Արծրունիները, Սիւնիները, Խորխոսունիները, Ռշտունիները, Պալունիները, Ապահունիները, Գնթունիները, Քաջընիները, Գնունիները, Կամարացականները, և լն. և լն.:

Սասանեանց Հարստութեան ըրջանին, Միհրներսէն հազարապետ հոյակապ և ազգեցիկ անձ մը կը ներկայանայ: Պարսիկ ժողովուրզը, շատ մեծ համարում և համականք ունէր անոր մասին և զայն շատ կը յարգէր: Վասնզի, ան հմուտ էր Պարսկական Օրէնքին և կրօնից և իրեն և ձիւրապատան Հիրպատա» (Խմաստնոց Խմաստուն) տիտղոսը տրուած էր: Միհրներսէն մեծ զիւանագէտ և հզօր միտք մը կը ներկայանայ: Միհրներսէն կազմակերպից Սասանեանց պետութիւնը և ինք ասով քաղաքական և կրօնական առաջնորդի մը գերը ստանձնեց Պարսից արքունիքէն ներս:

Սասանեանց Հարստութեան թագաւորութեանց ըրջանին, Յազկերտ Ա. ի (399-420) և անոր յաջորդ Վոամ Ե. Գորի (420-438) ժամանակ, Պարսից տէրութեան հրամանատար կարգուած էր: Միհրներսէն, Պարսից տէրութեան հազարապետն էր և անոր յարաբերական, տնտեսական, կրօնական և զինուորական ու քաղաքական գործերը իրեն յանձնուած էին:

Վոամ Ե. Գոր թագաւորը, Միհրներսէն իրեւ արտակարգ դեսպան դէպի Բիւզանդիոն (Կ. Պոլիս) զրկեց Յունաց թէողոս Բ. կայսեր մօտ, Յունաստանի և Պարսկաստանի միջն դաշինք մը կնքելու համար: Միհրներսէն Բիւզանդիոնի մէջ թէ՛ թէողոս կայսրէն և թէ՛ Յունաց արքունիքէն մեծ պատուվ և արտակարգ չուքով ընդունուեցաւ, և իր առաքելութիւնը յաջողութեամբ կատարելով՝ Պարսկաստան վերագարձաւ: Պարսից արքունիք երթալով, Վոամ Ե. Գոր թագաւորին յիշեցուց իր բազմաժամանակեայ պաշտօնավարութիւնը և Պարսից տէրութեան մատուցած բազմաթիւ ծառայութիւնները և իր ծերութիւնը իրեւ արդարացուցիչ պատճառ ցոյց տալով, թագաւորէն խնդրեց որ հանգստեան կոչումէ: Թա-

գաւորը, հակառակ իր կամքին, չկրցաւ մերժել անոր խնդրանքը, և Միհրներսեհ գնաց գէպի Արտաշէր Խավառնաւ:

Սակայն Վուամ թագաւոր, Միհրներսեհի հաւանութեամբ, իր քովը պահեց անոր երեք որդիները, որոնք իրենց հօրը նման իմաստուն, հանճարեղ և կրօնամոլ մարդիկ էին: Վուամ անոնց կարեսոր պաշտօններ տուաւ Սասաննեան պետութեան մէջ: Զարաւանդ՝ Մովպեստան Մովպետ էր. Մահպէշ, որ Պարսից արքունիքին համարակալն էր. Պիւրճ Յարդանտ, որ սպարապետի պաշտօն ունէր: Միհրներսեհ իր ծննդավայրը երթալով, հոն իր և երեք որդիներուն անունով չորս գիւղեր չինեց, չը մոռնալով սակայն հոն ատրուշաններ կանգնել: Միհրներսեհ չկրցաւ երկար ժամանակ հոն կենալ, վասնզի երբ Յազկերտ Բ. գահ բարձրացաւ (438), հրաւիրակներ դրկելով շուտափոյթ զայն իր նախկին բարձր պաշտօնին վերակոչեց, Պարսից տէրութեան դեկավարութիւնը կրկին անոր յանձնելով: Միհրներսեհ թէե դժոն մնաց, սակայն չը կրցաւ մերժել թագաւորին հրամանը: Եղիշէն Միհրներսեհի հետեւեալ տիտղոսը կու տայ. «Միհրներսեհ Վլըրուկ Հրամանատար Երան և Աներան»: ուրիշ անդ մըն ալ այսպէս կը նկարագրէ զայն. «Զծերն լի դառնութեամբ, յորում հանգուցնալ էր սատանայ զօրութեամբ իւրով, և բազում գործեալ էր նորա նախճիռս. որոյ կերակուր կամաց իւրոց էր ի մանկութենէ անարատ մարմին սրբոց, և ըմպելի անյազութեան նորին՝ արիւն անմեղաց» (Գ. Յեղանակի):

Ահա այդպիսի անարգ բնաւորութեամբ, խորամանկ, վատչուէր, չարաբարոյ, կրօնամոլ անձ մըն էր այս ծերուկը: Միհրներսեհ ո՞չ միայն հրամանատար էր Պարսկաստանի լնդարձակածաւալ կայսրութեան այլ նաև չարանենդ և չարամիտ խորհրդատու Յազկերտ Բ. ի., նոյնիսկ թագաւորն ալ, չատ անգամներ, անոր խորհուրդներուն մտիկ կ'ընէր և կ'անսար անոր: Մանաւանդ Յազկերտ թագաւոր, մոզերուն հետ խորհրդակցութեան ժամանակ, Միհրներսեհի խորհուրդներով կ'առաջնորդուէր:

Միհրներսեհ՝ Պարսից թագաւորին մօտ ամէն ինչ էր — խորհրդատու, առաջնորդ, գերակատար և գործիչ: Այս ալեհներ և իւմաստուն ծերը տարիներով իր միտքը չար-

չարած էր՝ միջոց մը, իմաստուն հնարք մը գտնելու, որպէսզի Հայերը բաժնէ Յոյներէն, իրբեք քրիստոնեայ երկու դաւանակից ժողովուրդներ: Այդ հնարքը գտած էր վերջապէս: Միակ իմաստուն հնարքը՝ Հայերը Յոյներէն քաղաքականապէս և թէ կրօնապէս բաժնելու համար, Հայերը պէտք էր Պարսից կրօնքին գարձնել, կրակապաշտ ընելով զանոնք: Փայտակարանի մէջ ծագած ապստամբութիւնը քննելու համար, Միհրներսեհ կուգայ հոն, թագաւորին հրամանաւ. Եղիշէն այսպէս կ'արտայայտուի այդ մասին. «Հասեալ մերձ ի սահմանն Հայոց, մտանէր ի քաղաքն Փայտակարան, և զգօրս ամենայն սփոկը տարածանէր շուրջ զքաղաքաւն առ ի զգուշութիւն պատրաստութեան իւրոյ չարահնար խորհրդոցն: Եւ յամուր որջն մտեալ հին վիշապն չարաթոյն, և բազում կեղծաւորութեամբ զինքն թագուցանելով յաներկեղութիւն, հեռաւորացն ահազին ձայնիւ սաստէր, և ի մերձաւորս իրբեք զօձ սողալով փչէր» (Գ. Յեղանակի):

Եղիշէն՝ Միհրներսեհի ունեցած պաշտօնին և մանաւանդ Յազկերտ թագաւորին վրայ անոր ունեցած ազգեցութեան մասին հետեւեալ հետաքրքրական տեղեկութիւնները կուտայ, որով երրորդ Յեղանակը կը վերջանայ. «Սա էր իշխան և հրամանատար ամենայն տէրութեանն Պարսից, որում անունն էր Միհրներսեհ, և չէր ոք ամենեին, որ իշխէր ըստ ձեռն նորա պահել: Եւ ոչ միայն մեծամեծք և փոքունք, այլ և ինքն թագաւորն (Յազկերտ Բ.) հրամանի նորա անսայր, որոյ և ձախող իրացն իսկ բուռն հարեալ էր նորա»: Արդարեւ, եղած բոլոր չարիքներուն, մեասներուն, հալած անաց զիխաւոր պատճառը Միհրներսեհ ինքը եղած էր, քանի որ «Մեծն Հաղարապետն (Միհրներսեհ) յոյժ էր յերկիւզի, քանզի ինքն էր պատճառք ամենայն չարեցն՝ զոր գործեաց» (Բ. Յեղանակի):

Դարձով Միհրներսեհի իրբեք պաշտօն տրուած «վզրուկ» բառին, այս բառը մեր գրչագիրներուն մէջ մի քանի փոփոխութիւններով գործածուած է, այսպէս. վրզրկի, վզրուկի, վզրուք, սակայն այս վերջինը նախընտրելի է: Իսկ վեզիր բառը վուզուրի արաբացեալ ձեն է: Պարսից տէրութեան մէջ՝ աւագ-հրամանատարութեան պաշտօնը

թագաւորէն վերջ ամենէն կարեռը պաշտօնն էր:

Եղիշէն Միհրներսեհի արուած պաշտօնը զբաթէ պարսկերէնով կը դնէ. «Միհրներսեհի վիւզիւրք ֆրամատար երան ու Անիրան»։ այսինքն՝ Միհրներսեհ վզրուկ (աւագ կամ մեծ) հրամանատար Արեաց և Անարեաց (բնագրին մէջ՝ երան և Անիրան)։ Կարգ մը ձեռագիրներու մէջ Անիրան բառը եղած է Տաներան, սխալ գրչագրութեամբ անշուշտ:

(Նարունակելի՝ 3)

Արիք և Անարիք. Արիք անունը կը տրուի այն ցեղերուն, որ Հնդուքուշ ստրահարթին և Բամիրի շրջակաները կը բընակէին։ Սակայն երբ այդ ցեղերը երկու մասերու բաժնուեցան և մէկ մասը զէպի Հնդկաստան գնաց, այս անունը Պարսկաստանի կողմէրը մնացողներուն յատուկ դարձաւ։ Բաց աստի՛ Մարեր, Պարթևներ, Բակտրիացիներ, Պարսիկներ միննոյն անունով կը յորչորչուէին։

ՊԱՐԳԵԼԻ ՎՐԴ. ՎՐԹԱՆԿՍԵԱՆ

ԳԵՐ. Տ. ԿԱՐԱՊԵՏ Ս. ԱՐՔԵՊՈ. ՄԱԶԼՅՈՒՄԵԱՆ

Ցաւով կ'արծանագրենք Հայաստանեայց Եկեղեցւոյ եպիսկոպոսական դասու երիցագոյն անդամներէն ԳԵՐ. Տ. ԿԱՐԱՊԵՏ Ս. ԱՐՔԵՊՈ. ՄԱԶԼՅՈՒՄԵԱՆԻ մահը որ տեղի ունեցած է 2 Մայիս 1951 Զորեցարթի Աթէնքի մէջ։

ԳԵՐ. Արքազանը ծնած էր Պարտիզակ 1870ին, շրջանաւարտ տեղւոյն Ազգ. վարժարանին 1887ին, ծեռնադրուած 1894ին Պարտիզակի մէջ։ տեսուչ եւ ուսուցիչ Ազգ. վարժարանին (1893 - 1895), նոյն պաշտօններով Աստաբազար եւ քարոզիչ տեղւոյն Ս. Լուսաւորիչ եւ Ս. Կարապետ Եկեղեցիներուն (1895 - 1900), առաջ. փոխանորդ Նիկոմիդիոյ թեմին (1900 - 1905), նախ առաջ. տեղապահ Պանտրմա - Պալըքէսէրի եւ ապա առաջնորդ նոյն թեմին (1905 - 1908), եպիսկոպոս կը ծեռնադրուի 1910ին, 1915ին ընդհանուր պատերազմին՝ իր հօտին հետ տեղահանուած կը տարագրուի Քիլիսի եղիէ կոչուած վայրը։ 1916ին Երուսաղէմ կը հրաւիրուի իբր անդամ նորակազմ Սինոդի եւ մէկ տարիի չափ կը մնայ նոյն պաշտօնով։ 1917ին Սահակ կաթողիկոսի եւ ուրիշ սինոդականներուն հետ կը տարագրուի Դամասկոս՝ ուր կը կարգուի տեսուչ տեղւոյն որբանոցներուն։ Զինադադարէն վերջ կը մեկնի Պոլիս, ուրկէ կը գառնայ Պանտրմա։ բայց ըիշ յետոյ Քէմալական յարծակումներուն հետեւանքով կը ստիպուի թողուլ իր պաշտօնը եւ ժողովուրդին հետ մեկնիլ Պոլիս։ 1923ին Պատրիարքարանէն կը զրկուի Աթէնք իբր Լիազօր Բնենից, 1924ին ալ տեղւոյն Պատգամաւորական ժողովէն կ'ընտրուի առաջնորդ ու կը ստանայ Սմենայն Հայոց Վեհ։ Հայրապետէն վաւերացումի կոնդակը։ 1926ին կը շնորհուի արքութիւն։

1945ին իբրեւ կրօն. պատգամաւոր յցւնահայ գաղութին ան իր յառաջացեալ տարիքին հակառակ ճամբորդեց մինչեւ էջմիածին մասնակցելու Ամեն։ Հայոց Վեհ։ Հայրապետի ընտրութեան եւ օծման հանդիսութիւններուն։ Խակ վերադարձին աննկարագրելի նուիրումով օժանդակեց իր յցւնահայ հօտին դէպի Հայրենիք ներգաղթի ազգացէն ծեռնարկի իրագործման։